

# Ա.ՄԵՆԱ.ՓՈՒԲԻ ՏՐՈՄՍ.ԳԾՈՎԱ ԱՍՏՂՆԵՐ

ԵՒ ՄԵԿՆՈՒԹԻՒՆ, ՅԵՏԱԴՐՄԶ ՇԱՐԺՄԱՆՑ



**ԱՅՍ** տարւոյս կէսին՝ Գաղղիական աստեղագիտական թերթը փոքր տրամագիծ ունեցող աստեղաց վրայ յօրուած մը կը պարունակէր, Առաջին, Ցունիսի թերթին մէջ (էջ 230) կը գտնենք, «Ներկայիս փոքրագոյն ճանաչուած աստղն՝ հաւանական է որ ըլլայ այն զոր Պ. Մետկալֆ նշանակած է The Astronomical journalի 706 թուոյն մէջ, իբր տկար աստեղատիպ մը, ունենալով յատուկ շարժում մը»:

Հքատէն անմիջապէս վերջը այս աստեղագիպ կը համարին թէ առաջնութիւնը կը գրաւէ, մինչդեռ մինչև ցարդ Հունացարացն համարուած էր. բայց ուշագիր ընութիւնը նկատմամբ իր պարունակին՝ ոչ մի տարօրինակութիւն գտան՝ ինչպէս կը կարծէր Պ. Մետկալֆ, սակայն եթէ ուշ զննելիք կէտ մը կայ, այն ալ է՝ իւր փոքրկութիւնը Այս աստեղատիպն լուսաբանակին սաստկութիւնը արծեցուցին 17,1, 1916 Սեպտեմբեր 24ին։ Այն ժամանակ ասոր Արեէն ունեցած հեռաւորութիւնն էր 1,84, այսինքն Երկարք միջն հեռաւորութիւնը առանելով 149 միլիոն Հզմ. վերոյիշեալ 1,84 հեռաւորութիւնը պիտի համապատասխանէ 275 միլիոն Հզմ. հեռաւորութիւնն էր մի և նոյն ժամանակ այս փոքր մոլորակիս (աստեղատիպ) Երկէս ունեցած հեռաւորութիւնը նշանակուած էր 0,93, որ 138<sup>1/2</sup>, միլիոն Հզմ. երկայնութեան կը համապատասխանէ։ Բայց ուղղելով այն վրիպակներն՝ ըլլայ նկատմամբ իւր մահիկին, ըլլայ գտնաւորութեան, գտն թէ այս մոլորակիկն ուներ 14,3 կարգի աստեղ պայծառութիւն։ Յետ ունենալու աստեղ մը պայծառութիւնն աստիճանն և հեռաւորութիւնը, կինանց տրամագիծն գտնել, բաղդատելով իր նման

ուրիշ աստեղ հետ, զիտնալով անոր ալ տրամագիծն, պայծառութեան աստիճանն և հեռաւորութիւնը. այսպէս օրինակի համար առնունց կեսատա աստեղատիպն որ վեցերորդ կարգի աստղ մ'է երկրամերձ ժամանակ, արամագիծն է 489 Հզմ. և հեռաւորութիւնը երկրամերձ ժամանակ 1,362, որով կ'ունենաց

489

$$6 \times (1.362)^3 \approx 14.3$$

և կու տայ ցանորդ մը 3 որ ցոյց կու տայ թէ փոքր աստեղատիպին տրամագիծն է 3 Հզմետր։

Երկորդ. — Գաղղիական աստեղական Յուլիս թերթին մէջ՝ (էջ 261) ինենրորդ արահենակ Լուսերագի վերնազրին տակ՝ կը զրէր. Մեծիղ մոլորակին՝ «այս իններորդ փոքր լուսինը գտնուեցաւ կալիփորնիոյ Լիքի զիտարանէն 1916 տարւոյն 21 Ցունիսի, զիւտ ընողն է Պ. Աեթ. Բ. Նիքոլասն։ Այս արբանակս ման կու գայ լուսնիթագի շորջ 745 օրուան մէջ, այն է Զ տարի և 15 օրո Ասոր պայծառութիւնը հաշուեց Պ. Ահապէլէ 18,3 կարգի տարութիւն, նոյն տարւոյն 18 և 19 Հոկտեմբերի, ըստ այսմ Լուսնթագի թ. որ արահենակին տրամագիծն հաշուեր են 24 Հզմ.։ Փոքր զաղափար մը տալու համար բարձրանանց 10 մետր աշտարակի մը վրայ հարթ ընդարձակ զաշտի մը մէջ. մեր շորջը տեսնեած ընդարձակութիւնն է այս արաննեկին տեսնուած երեսին ընդարձակութիւնը՝ եթէ 10 մետր հեռուէն զինը դիտենք։

Բայց Լուսնթագի Գրորդ արբանակն, ինչպէս նաև Տրորդ, բացի իր փոքրկութիւնն և լուսնթագի դրութեան մէջ ունեցած հեռաւորութիւնն՝ ունի ուրիշ զի-

տելի և գարսմանալի կէտ մը, այսինքն այս երկու արրանեակներու յետաղարձ շարժումը, շարժումը մը որ միւս եօթն լուսաթագի արրանեակներու շարժման հակառակ է, այս մուշթ կէտ մ'է որ տակաւին լուծուած չէ. և այս յետաղարձ շարժման պէս են Ուրանոսի և Պոսիդոնի բոլոր արրանեակներուն շարժումներն ։ Տիեզերաց մէջ մարմուց իրական շարժումներն նոյն օրինաց պէտք են հետեւի, բայց թէ ինչո՞ւ ումանք զարտուղութիւն կը կազմեն (բայց պէտք է զատել աշբի երեսոյթի շարժումներն որ զանազան պատճառներէ առաջ կոր զան, այլ ժամանակի թողով խօսել այս նիւթիւնի վրայ), եթէ ուղիղ է դիտողութիւն՝ հարկ է որ պատճառ մ'ունենան այս շարժումներն, պիտի ջանամ մեկնութիւն մը տալ խնդրոյս, թողով գիտնականաց գտասատանին։

Երկու կերպով կարելի է մեկնել մուլտրակի մը արրանեկաց յետաղարձութիւնը. ա կամ մոլորական որ նաև արրանեակին պարունակներու հակումէն կախումն ունի յետաղարձութիւնը. բ կամ մոլորակ մը զերի բռնած է յետափաղաց շարժման ենթակայ մարմին մը։

Առաջին ասացարկուրիւնը. ի՞նչ է պարունակի մը հակումը։ Պարունակի մը հակումն ըսկելով կ'իմանան աստեղագէտներն այն անկինը որ կը մեւանայ բաղդատամամբ ուրիշ պարունակի մը և որոնց կեղրուն նոյն ըլլայ իրօց կամ առ առերեսոյթ. որով մոլորակաց առանցքին հիւսիսային բեռուն ուղղութիւնը պէտք է նայի երկնային հիւսիսային բևեռն ուղղութեան կողմէրը։ Խակ հակումն արրանեկի պարունակին՝ է այն անկինը որ կը մեւացնէ իր մոլորակին հասարակածի մակարդակին հետ, այս պէս լուսնի պարունակը ծուած է Երկրին հասարակածային մակարդակի վրայ 5°8', 75 չափով, և այնպէս Երկրին շուրջը կը շրջի, այս ոճով նաև միւս մոլորակներուն արրանեակներու պարունակները ունին առանձին առանձին հակումներ և իրենց զիմաստրին շուրջը ման կուգան, ուստի, քանի որ մոլորակաց և արրանեկաց ա-

ռանցքներուն հիւսիսային բևեռին ուղղութիւնը կը նայի երկնային հիւսիսային բևեռին կորմերը՝ բոլոր շարժումներն ուղղութիւնը լութագով կը տանուուին, այն է՝ մոից կողմէ դէպի ելք շարժում մը, որ ճիշդ ժամացոյներու սլաքներուն շարժման կը համապատասխանէ։ Այս նախնական բացատրութիւնը տալէ վերջը յիշատակներ մոլորակաց հակումներն, որոնց աստեղագէտներն ինսամքով գտեր են. միայն աստիճաններով գոհանանց, Փայլածուի և Արուսիկի հակումներն տակաւին մինչեւ ցայսօր անծանօթ են. Երկրին հակումն 23 (ճիշդ 1917, տարւոյ համար 23°27'0''30), Հրատինը 24°, Լուսնթագինը 3°, Երկարինը 26°, Ուրանոսինը + 98°, Պոսիդոնինը + 122°։ Արդ այս աստիճանաց տարրերութիւնն կրնանք իսկոյն զատել թէ Ուրանոսի և Պոսիդոնի առանցքներու հիւսիսային բևեռներու ուղղութիւնը դարձած է դէպի երկնային հարաւային բևեռին կողմը. ուստի իրենց արրանեկաց շարժումը պէտք է որ յետաղարձ տեսնուի. • Les inclinaisons de plus de 90° indiquent un mouvement rétrograde».

Ոչ թէ յետաղարձ է իրականութեան մէջ այս արրանեկաց շարժումը, այլ մեզի այնպէս կը տեսնուի։ Որինակի համար զծնն բոլորակ մը նույրը թղթի մը վրայ, և կեղրուն դէպի ի վեր ըրջապատի մօտ ուղիղ գիծ մը բաշենք՝ որոյ ծայրը դէպի ի աջ բեկեալ զծով նշանակներ շարժման ընթացքը, եթէ այս թուղթը հակառակ ըրջննը, եթէ անտեսանելի մայ՝ դէպի լոյս դարձունենք, պիտի տեսնենք սլաքին շարժման ուղղութիւնը հակառակ կողմը դարձած՝ այսինքն է դէպի ի ձախ. նոյն փորձ կրնանք տեսնել ժամացոյցի սլաքին շարժման վրայ, որ եթէ հակառակ կողմէն դիտենք, ժամացոյցի սլաքին շարժումը՝ թէ սլաքը որ 12ի վրայ էր ձախէն դէպի ի աջ կը շարժէր, ժամացոյցը հակառակ կողմը զարձնելով կ 12 թիւք միշտ դէպի ի վերի կողմէ ունենալով, պիտի տեսնենք թէ սլաքի շարժումը աջէն դէպի ի

ձախ կը կատարուի, մինչդեռ իրական շարժումը ոչ թէ աջին դպի ձախ է այլ ընդ հակառակն ձախէն դէպի աջ ։ Ուստի պատշաճնեցնելով արրանեկաց շարժմանցը, անոնց որ յետադարձ շարժում մ'ունին իրականութեան մէջ ուղղընթաց են, բայց որովհետեւ այն մոլորակաց առանցքները որ  $90^{\circ}$  կ'անցնին՝ հակառակ թենիք կողմը դարձած են, հետեւարար արրանեկաց շարժութերն յետադարձ կը տեսնուին։ Բայց երբ մոլորակի մը հակումը  $90^{\circ}$  չանցնիր, երբ նոյն մոլորակին արրանեկաց մեծամասնութիւնը ուղղընթաց է, և միայն երկու արրանեակներունը յետադարձ է, ինչպէս են Լուսնթագին Բ.՝որ և Թ.՝որ արրանեակներուն շարժութերն, առոր ինչ մեկնութիւն պէտք է տալ. պէտք է ըստ բայց վերոյիշեալ առաջարկութեան թէ ամոլորակ մը գերի բռնած է յետադարձ շարժման ենթակայ մարմին մը։

Այս խնդիրը օրինակով մը բացատրենք. ենթադրենք յետախաղաց զիսաւոր մը ընթանայ դէպի լուսնթագի պարունակին ուղղութեամբ. երբ սա շատ մօտէն անցած պահուն ենթակայ ըլլայ լուսնթագի գոռողական զօրութեանը՝ առանց անոր վրայ ինալու, այն ատեն զիսաւորն իւր յետընթաց շարժումը շարունակելու ժամանակ պիտի հարկադրուի չզատուի ձգիչ մոլորակէն, զիսաւորն պիտի զառնայ այս վերջնոյն շուրջը։ Միթէ լուսնթագին երկուքի բաժնուած թիելա զիսաւորն որ երեցաւ 1826 Փետրուար 27ի, ենթակայ եղած չէ իրեն գերի մալուն յաշորդ շըլանին մէջ որ այլ ևս աներենոյթ մասց՝ որոնց կազմած ըլլան Բ.՝որ և Թ.՝որ արրանեակը լուսնթագին։

Հիմուած այս ենթադրութեան վրայ նոյն օրինակ կարծիք մը կրնանք յայտնել նկատմամբ լուսնին՝ որ երկրէ գերի եղած է քան թէ իրմէ բաժնուած. Երբ լուսինն իրը երկնարար մը Արևու ազդեցութեան ներքին երկրին շատ մօտէն անցած է, այն պահուն երկրին իր ձգողութեամբը տիրելով անոր՝ բայց չկարենալով իւր վրայ ձգել և չթողլով միանգամայն որ

իրմէ բաժնուի, լուսնի շարժումը թերատի ձև առած է շըլանվ երկրիս շուրջը։ Մեր ենթադրութիւնը օր մը պիտի հաստատուի երբ տեսնենց ֆայլածոն կամ Արևու սեակն որ առ այժմ առանց արրանեկի են, ունենան ընկերներ, կամ երկիրս գերի վարէ այլ երկնարար մը իւր շուրջ պտտող։

ՍԱՀԱՅԹ. Իրը հետաքրքրական պարագայ մը փոքր որամազիծ ունեցող աստեղաց վրայ, յիշատակենք 1903 թուականին առ կ. Փլամարիոն դրկած երկրորդ յօդուած թթածածնի բարձրութեան վրայ, որուն մէջ յես նշանակելու զանազան աստեղատիպներու հեռաւորութիւննը ընդ մէջ Արռաւակին և Երկրիս, և ընդ մէջ Երկրի և Հրատի, ասանց անսեսանելութեան պատճառն այսպէս հետեւուցեր էի. «Leur masse allant de 15 à 59 kilomètres de diamètre sont malheureusement imperceptibles à l'œil dans le champ de la lunette faible.» Այսքան որոշ բացատրութիւն մը տասն և չորս տարիներ առաջ յիշատակուած աստեղատիպներու ոմանց փորդկութեան վրայօք՝ կարծեմ նկատողութեան առնելու կէտ մ'է։

Բայց խնդիրը աւելի լուսաբանելու համար զաղղիկեն բնազրիս թարգմանութիւնը դնեմ հոս։

«Երկնային մարմինը կրնան գտնուիլ նկատմամբ երկրիս՝ երեք պայմանաց տակ. Ա.՝ Այս մարմինը շատ մօտ են երկրիս պարունակին, և այս պարագայիս մէջ երկրիս իւր տարեկան շարժմամբ կը պատճի այս մարմոց, և երկրիս ձգողական ազդեցութեամբ, ասոնց պիտի իյնան երկրիս վրայ երկնարար անուամբ. Բ.՝ Երկնային մարմինը շատ հեռու կը գտնուին երկրիս պարունակին և կրնանց ենթադրելով կը լուսնին ըլլան ընդ մէջ պարունակաց Արռաւակի և Երկրիս, կամ ընդ մէջ երկրիս և Հրատի. արդ իմ հաշւոյս արզիւնքներ տուին։

|                   |        |                    |                 |
|-------------------|--------|--------------------|-----------------|
| Արուսեակ արևամերձ | 0.6991 | ա անդր քան գեղոնիր | 1.0512          |
| » »               | 0.7349 | բ »                | 1.1815          |
| ա աստեղատիպ       | 0.7721 | ց »                | 1.2187          |
| բ »               | 0.8279 | դ »                | 1.2745          |
| ց »               | 0.9024 | է »                | 1.2931          |
| դ »               | 0.9396 | զ Հունգարիա        | 1.3861 Արևամերձ |
| է »               | 0.9582 | կ »                | 1.4047          |
| Երկիր »           | 0.9954 | բ Երոս             | 1.4606          |
| » »               | 0.0140 | զ բատ »            | 1.5164          |

իրենց զանգուածն իրը տրամագիծ ունին 15<sup>o</sup> 59' Հզմ. զժաղղարար անտեսանելի են աշաց՝ տկար զիտակաց առափարէզին մէջ, և տեսանելի են այն ատեն երր զիպուածով կը մտնեն զօրեն զործեաց ասպարէզին մէջ, և ուշաղիր աչք մը զանոնք կրնայ նշմարել ինչպէս իրենց պարունակը ենթակայ է փոփոխութեան լլորուսեկի, Երկրիս, Հրատի ճգիչ զօրութեամբ, որով արտասեղբոննին խիստ փոփոխական է Գ.-Երկնային մարմնը կրթնան հեռի ըլլալ Երկրաւոր պարունակէն շուրջ 1.05 Երկրիս շառաւիդով, այս պարագային մէջ կրնան գտնուիլ կամ Արևու և Երկրիս մէջ և կամ Երկրէս անդին, բայց որովհետև Երկիրս այս կամ այն կողմ գտնուողներուն վրայ չկարենալով

յինքն ճգելու ազդեցութիւն մ'ընել, անոր համար կ'ունենանք միայն երեւուն թոթչ աստեղաց, երր այս մարմինները կու զան կ'անցնին մեր շնչած օդոյն մէջէն, այսինքն, թթուածնով խառն օդին մէջէն... Այս աստղներն նկատեցինք հեռի 1.05 չափով, սակայն կրնան ունենալ առանձին շարժում մը նաև Արևուն շուրջ, ինչպէս աստեղատիպներ, և կամ շրջաբերական շարժում մը Արևուն ճգողութեան տակ՝ որ կը բաշէ կը տանի իւր ընթացքին մէջ»:

Գաղղիական յօդուածիս նպատակն էր գոնել թթուածնեալ օդոյ բարձրութիւնը և ոչ աստեղատիպներու հեռաւորութիւնը անոր համար Հրատիս անդին եղած մոլորակները զանց ըրած էի:

Հ. Խորեն Սիսական



ՕՐ. Ձ. ՊՐԻՆԱՐ

Ա. Ռ. Ա. Զ. Ի. Ե. Բ

ԲԱՐԻ